

ՀԱՆԳԻՍ  
ԵՐԶԱԿԱՅԻՇԱՏԱԿ  
Ն. Ս. ՕԾ. Տ. Տ. ՎԱԶԳԻՆ Ա.  
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

1994 թուականի Օգոստոսի 18ին, առաւօտեան ժամը 7.15ին, հինգերորդ օր Վերափոխման Սուրբ Աստուածածնի, ծանր սուզը պատեց Հայաստանիայց Առաքելական Եկեղեցւոյ պայծառ երկինքը, և Հայ ժողովուրդն ամբողջ, իր նորածին պետականութեամբ, Հայաստանէն Սփիւրք, աշխարհի չորս ծագերուն, իր բոլոր յարանուանութիւններով անխոտիր, եթերին ալիքներով իսկոյն հաղորդակից դարձաւ հասարակաց մեծ վիշտին, ողբալով կորուստը՝ որ կու գար հարուածել Հայութիւնն համայն, քրիստոնէական լուսաւորութեան երկրորդ հաղարածեակի վերջալոյսին:

Կը մարէլ Սուրբ Էջմիածնի երկարակեաց գահակալի կեանքին պայծառ արեւը, որ 39 գարուններ շարունակ արծարծուն էր պահած նուիրական կանթեղը Լուսաւորչին, հակառակ սպառնացող բիւր վրանգներուն. կը դադրէր բարախելէ այդ Մեծ Հայուն, 86ամեայ Մեծագործ եկեղեցականին, յիսուն տարիներու քահանայական միւսոնարոյր սուրբ օծութեամբ առցուն, Ամենայն Հայոց իմաստուն և չինարար Կաթողիկոսի՝ Տ. Տ. Վազգէն Առաջինի աստուածանուէր և Հայրենասէր սիրալ:

Եռագոյն գրոշն Հայրենի սուզի կիսախոնարհ հեծկտանքով կու գար ծածանիլ մեր Հայրենիքի սահմաններուն մէջ, Տաթեւէն Տաշիրք, Ղափանէն Աշոցք: Փշուած էին վեց անվերջանալի դարերու գերութեան շղթաներն ամրակուռ, և առաջին անգամ էր որ մեր ազատ և անկախ մայրաքաղաքի նախագահական պալատէն կ'արձագանգէր վրշտական գոյժը Ամենայն Հայոց Հայրապետի մահուան:



Ու սեւ շղարչը կ'իջնէր պատել Սուրբ էջմիածնի Մայր Տաճարի Կաթողիկոսական Գահը, ուխտական բազմահազար մոմերու լացով, բոլորին սրտայոյզ աղօթքներով, հանգուցեալ Գահակալի պայծառ յիշատակն օրհնելով յաւիտեան:

\* \* \*

Քառասուն տարի է անցեր այն օրէն, երբ այս էջերուն վրայ ուրախութեամբ կու տայինք երիտասարդ Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Առաջինի ընտրութեան աւետիսը, զոր ոմանք «Մի անոյշ ձայն» որակեցին, այն օրերուն: Այժմ, մեծ վիշտի թափիծով համակուած, բայց դարձեալ ուրախութեամբ ու նոյնիսկ հպարտանքով, պիտի ուղէինք վերարծարծել՝ ինչ որ 1955 թուականի այն ուրախ Սեպտեմբերին կ'արձանագրէնք, «Մուսա լերան Հայերը» գրքի հեղինակին վերջարանէն փոխ առնելով քաղուածարար. գաղութահայի մը հայրենասէր տիպարը կերտող քանդակիչ խոհերն էին անոնք, զոր բախտն ունինք անգամ մը եւս վերակոչելու, մարդարկաշառունչ կնիք մը դրոշմելով այդ փոքրիկ գրքոյցի մեծ հեղինակի ճակատին, որ ահա՝ կ'անցնի սահմանէն անդին երկնարնակ հոգիներու, կանգնելու մեր լուսերամ Հայրապետներու շարքին.

«Ահա՝ գաղութահայու տիպար մը - կը գրէր հեղինակը, 1940ին վերլուծելով Ֆրանց Վերֆէլի վէպը՝ նուիրուած Մուսատաղի քառասուն օրերու հերոսական յիշատակին - որ լուռ ու մունչ ապրելով գաղութի մը մէջ, երբեք չի պարձենար մեծ մեծ խօսքերով. բայց երբ գերազոյն պահը կու գայ, ներկայ է այնտեղ, հայրենի հողին վրայ, պաշտպանելու եւ մեռնելու համար իր ազգին ու հայրենիքին պատուին ու ազտութեան ի խնդիր...: Արդեօք պիտի կարենա՞նք ըսել թէ Ֆրանց Վերֆէլն ալ իրականութիւնը կը կանիտ՝ իր վեպին մէջ, ստեղծելով այն գաղութահայերը՝ որոնիք իրապէս պիտի ծլին մեր գաղութերուն մէջ ու պիտի ծաղկին եւ պտույ տան հայրենի հողին վրայ... ու կարենան ստեղծել իրենց նախահայրերու աշխարհին մէջ՝ կեանքի եւ արծէներու նոր կորողներ, ի փառ հայ հոգիին եւ կեանքի ոյժին» (Անդ, էջ 51-52):

Այս խօսքերով՝ նորընտիր Կաթողիկոսին կը նուիրէինք մաղթանքներու մեր համեստ փունջը, յանուն «Բազմավեպ»ի խմբագրութեան, ցանկալով որ կանխատես մարդարէի տեսիլքով շողարձակ այդ պատգամը լրիւ իրականանար յայտնութեամբ Ն. Ս. ՕԾ. Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որ պիտի ըլլար գաղութահայ այն չքնաղ ծաղկիլը, Արարատի լանջին բացուած, որպէս խորհրդանիշ աղղային սերս միութեան, Հայրենիքի եւ Սփիռքի (այսպէս՝ գրել բառացիօրէն):

Վշտալիր արցունքներով, բայց նաև անպատճելի գոհանակութեամբ կու գանք այժմ յայտարարել՝ թէ Վազգէն Ա.ի քառասնամեայ գործունէութիւնը եղաւ արդարեւ լրումն այս մարգարէութեան, որ պայծառացաւ հուսկ՝ պատ եւ անկախ հայրենի պետականութեան ստեղծումով, եւ ինք արժանի եղաւ՝ Մովսէս մարգարէին նման՝ իր աստուածարեայ ձեռքբերով Աստուծոյ նուիրել Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահին սուրբ երդումը:

Արցանան դէպքերը եւ սարսափելի երկրաշարժը մեծապէս ցնցեցին իր Կաթողիկոսութեան վերջին եօթը տարիները, ու՝ անտարակոյս՝ պատճառ զարձան իր ծանր հիւանդութեան սաստկացումին եւ տիտուր գախճանին:

«Էջմիածին» ամսաթերթը իր մահագոյժ յայտարարութեան մէջ (1994 Օգոստոս), յետ տալու կենսագրական հանրածանօթ ամփոփ տեղեկութիւններ, այսպէս կը բնութագրէր Լուսահոգի Կաթողիկոսին գործունէութիւնը.

«Հանգուցեալ Հայրապետը շուրջ մէկ քառասնամեակ իմաստութեամբ եւ մեծ նուիրումով հովուել է Հայաստանեայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր հովուապետութեան չորս տասնամեակների ընթացքում՝ շինարար Կաքողիկոս Եկեղեցւ եւ արտաքուստ բարեզարդեց Հայ Եկեղեցին, պատրաստեց... քաղում հոգեւոր սպասաւորներ, ամրապնդեց Եկումենիկ կապերը բոյր Եկեղեցիների հետ, իր հովուապետական այցելութիւններով Եկեղեցական կենտրոններ ու արտասահմանան քեմեր՝ սերտացրեց փոխադարձ կապերը Մայր Հայրենիքի եւ Սփիռքի հայ հաւատացեալների միջեւ, ձեռք բերելով միջազգային հանաչում եւ հեղինակութիւն: 1994թ. Յուլիսի 28ին՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով, հայ ժողովրդի ազգային արժեկների պահպանութեան ու զարգացման գործում դրսեւրած անձնուրաց նուիրումի եւ մատուցած բացառիկ ծառայութիւնների համար՝ Նորին Սրբութեանը շնորհուեց Հայաստանի ազգային Հերոսի բարձրագոյն կոչում:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. ՕՇ. Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ մեծաբարբառ գամբանականը, թաղման արարողութեանց ընթացքին (Օգոստոսի 28), էջմիածնի Մայր Տաճարի բեմէն, եօթնեակ երանութիւններու եղերերգակ փառարանանքով օծուն, անզամ մը եւս լիով պանծացուց Վազգէն Ա. Հայրապետի գէմքը, որ թէնւ հիւծած՝ անբուժելի հիւանդութեան երկար տառապանքէն, իր զագաղէն իսկ փայլեցաւ՝ Մեծագործ Հովուապետի շինարար տեսիլքով:

Այդ առիթով՝ Ս. Էջմիածին էին փութացած, յասուկ պատգամաւորութեամբ եւ չբախումքերով, բազմաթիւ հայ եւ օտար մեծամեծ եկեղեցականներ՝ Հոռմէն, Մոսկուայէն, Թիֆլիսէն, Պէյրութէն,

եւն... իրենց եղբայրական ցաւակցութիւնն յայտնելու Հայաստան-եայց Առաքելական Եկեղեցւոյ վերին Իշխանութեանց եւ Հայաստանի Պիտութեան:

Կ'ուղենք ընդգծել ներկայութիւնը Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Նուիրապետութեան Գլուխ՝ Տ. Տ. Յովհաննէս Պետրոս Ժ. Կաթողիկոս - Պատրիարքի, որուն կ'ընկերանային Գերագծ. Տ. Անդրէան Եպս. Պետողեան՝ Պատրիարքական Փոխանորդ եւ Օգնական Եպս. Պէյրութի Հայ Կթղ. Համայնքին, Գեր. Հ. Անդրանիկ Վրդ. Կունեսան՝ խմբագրապետ «Մասիս» ամսաթերթի: Սուրբ Ղազարէն փութացած էր Մսիթարեան Միարանութեան Ընդհ. Արքահայր՝ Հ. Գէորգ Մ. Վրդ. Պալեան, ընկերակցութեամբ՝ Հ. Գրիգոր Վրդ. Միքայէլեանի եւ Հ. Եղիա Վրդ. Քիլաղպետի: Հայաստանի Հայ Կաթողիկէ Համայնքի անունով կը մասնակցէին՝ Ընդհ. Փոխանորդ Տ. Եշան Մ. Վրդ. Քարաքեչէեան, Հ. Կոմիտաս Վրդ. Մանուկեան՝ Ժողովրդապետ Փանիկի եւ Հ. Միքայէլ Վրդ. Մուրատեան՝ Ժողովրդապետ Աշոցքի Հայ Կթղ. Գիւղերու: Մտորագրեալս, Հանգուցեալ Հայրապետի Հետ Հոգեւոր Մտերմութեամբ կապուած՝ 60 տարիներէ ի վեր, Պուքրէշի նախապատերազմեան շրջանէն, սրտի մեծ ցաւով անկարող եղաւ մասնակցելու այդ սուրբ արարողութեան, վիրաբուժական ծանր գործողութեան մը հետեւանքով՝ անկողին գամուած, Աշոցքի հիւանդանոցին մէջ: Թաղումէն շուրջ ամիս մը վերջ միայն հնարաւոր եղաւ, Հայաստանէն Փարիզ-Վենետիկ-Հռոմ-Պէյրութ ուղեւորութեանս ընթացքին, Սեպտ. 21ի իրիկունը, ծաղիկ մը զետեղել Հանգուցեալ Հայրապետի թարմ հողակոյտին վրայ, խունկ մը ալօթք սփակով հոն՝ վերջալոյսի շողերուն պէս բոցակէղ, «Հոգւոց»ի մը յուղումներով սրտակեղեք.

«Յիշատակն արդարոց օրինութեամբ»:

\* \* \*

Անցնող քառասուն տարիներու հոսանքն ի վեր քալելով, Հարկ է այստեղ յիշատակնենք արագօրէն ոգեկունելով Վազգէն Ա. Կաթողիկոսի շինարար գործունէութեան զիմանը Հանգուուաններն ու կոթողները, սկսելով Ս. Էջմիածնի Մայր Տաճարէն, նախաքրիստոնէական շրջանի ատրուշանի յայտնութենէն, «Դուռն Տրդատայ» կամարէն մինչեւ նոր Վեհարան, շուրջ-պար կազմող խաչքարերէն եւ աղբիւր-յուշարձաններէն մինչեւ նահատակաց խաչքարերու կոթողը, վանական սեղանատունէն եւ հիւրանոց-վանատունէն մինչեւ Գանձատուն-թանգարանը մեծագին, սաւաննելու համար՝ հրաշապատում նորոգութիւններով՝ Հոդիսիմէի տաճարէն մինչեւ Բջնի, Գայիանէն Գեղարդ, Տաթեւէն Հաղարծին ու Գուշականք:

Բայց Ս. Ղազարն յատկապէս պիտի յիշէ 1956 եւ 1970 թուականներու պատմական այցելութիւնները, նոր Զեռագրատան բացումով, Ալիշանի սենեկակ-թանգարանի օրհնութեամբ, Գեղարդի սուրբ ժայռերէն փացուած խաչքարի մը ներկայութեամբ, որ մասունքի նըման եկաւ բազմեցաւ. Վեհափառ Հայրապետի ձեռքով, օտար ափերու վրայ միշտ հայ մնացած Միխիթարեան Վանքի թանգարանին կեղռոնք:

Սուրբ Ղազարի Հայրերը երբեք պիտի չմոռնան Վազգէն Ա. Կաթողիկոսի ուղարկած մի այլ խաչքար եւս, որ դարձաւ յուշարձանային կոթող, ի պատի Ալիրիկեան մեր նահատակներու, վանքի եկեղեցիին գաւիթին մէջ, մշտարձարձ կանթեղներու ազօթքով ու խունկով։ Երբեք պիտի չմոռնան անոնք մանաւանդ այն հոգածու վերաբերումը, զար հանգուցեալ Հայրապետը ցուցաբերեց 1966ին՝ Ս. Ղազարի ողողումին տիտուր լուրն առնելով, ու երկրորդ անգամ մըն ալ 1975ի մեծ հրդեհին պատճառած աղէտին ի տես, փութացնելու իր նիւթական նուիրատուութիւնը, ցաւակցութեան հետագալին հետ:

Իր գահակալութեան առաջին իսկ օրէն նամակագրական մտերիմ կազեր կամուրջ կը նետէին Ս. Էջմիածնէն զէպի Ս. Ղազար, ամէն Կազանգի ու Ս. Զատիկի առիթներով։ Ամէն մէկ հրատարակութիւն՝ փոխագարձարար կը սուրբային Արարատէն Վեհափառ կաթողիկոսական կոնդակներն անգամ կու գային ողջունել միարանական Հայրերը։

1970-72 թուականներուն հաճեցաւ Ս. Ղազարէն հրաւիրել Էջմիածին, կրօնաշունչ նիւթերու գասաւանդութեանց համար, Միխիթարեան միաբաններ, որոնք վայելեցին հոն չերժ ու մտերիմ ասպենչականութիւն։

Քանի՛ քանի անգամներ, ստորագրեալս, որպէս ներկայացուցիչ Միխիթարեան Միաբանութեան, վայելած է Ս. Էջմիածնի Միաբանութեան մէջ՝ Վեհափառ Հայրապետի սիրալիր հիւրափրութիւնը, մասնակցած Վեհարանի միաբանական հաւաքոյթներուն եւ նոյնիսկ Վեհափառ Հայրապետի նաշին եւ ընթրիքին, յորելինական հանդէսներու առիթով, 1965ին, 1978ին, ապա՝ 1988ի երկրաշարժի տիտուր օրերւն, եւ վերջին անգամ շուրջ 40 օր, 1992 թուականի Յունուարէն։

Այդ քառամանամեռակին՝ Վեհափառի քանի չափ Միխիթարեան Հայրեր այցելած են Հայտատան եւ յատկապէս՝ Ս. Էջմիածին, տանելով Ս. Ղազարի Ընդհանուր միւս միաբաններուն սիրոյ ողջոյններն ու նույնները ու վայելած են միշտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրաբաց հիւրամեծարութիւնը, յաճախ պատմած է անոնց իր մեծ յարգանքը եւ հիացումը՝ հանդէս մանաւանդ Հ. Դևոնդ Ալիշանի եւ իր մտերիմ կապերը անոր աշակերտ Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեանի հետ, որ եղած է գրաբարի իր ուսուցիչը։

Այդ օրերուն էր որ Կրօնի ազատութեան հարցով, քաղաքական մեծ յեղաշրջումէն ասդին, Հայաստանի Գերագոյն Խորհուրդի ատեանին առջեւ խօսք կ'առնէր Վեհափառ Հայրապետը, 1991ի աշնան, խիզախօրէն պաշտպանելով գոյութեան իրաւունքը, Հայրենիքի մէջ, Հայ Առաքելական Եկեղեցւոյ կողքին, նաեւ այլ փոքրամասնութիւններունը, ինչպիսին էր վաղուց Հայաստան գտնուող Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Համայնքը: Ցածրութաբար, մեր խնդրանքին վրայ, իր մասնայատուկ հրաւէրով էր որ Հնարաւոր դարձաւ նոյն Համայնքի պաշտօնական եւ օրինական ձեւակերպութիւնները կազմակերպել Հայրենիքի սահմաններուն մէջ, եւ անկէ ալ անդին՝ մերձակայ Վրաստանի Հայ Կաթողիկէ շըջաններուն:

Այս յուսալիք հետանկարով, էկումենիկ սերտ յարաբերութիւններու ծիածանին ներքին, Հայաշունչ վառ ոգիով եւ եղբայրական սիրով, կը Հրաւիրենք Հանգուցեալ Հայրապետի երկնային օրհնութիւնը՝ ի նպաստ ապագայ սերունդներու բարեծաղկումին, եւ Հայրենիքի ու Եկեղեցւոյ պայծառութեան:

Օգոստոսի ախուր դէպքէն քանի մը ամիս առաջ, Հրաշալի Հանդէս մը տեղի ունեցաւ Ս. Էջմիածնի մէջ. Վակներեան բառերով՝ պիտի ուղէինք ասատածային վերջայոյսը նկատել Վազգէն Ա. Կաթողիկոսի կեանքին: 1994 թուականի Ապրիլի 22ին՝ Ս. Էջմիածին Հասան, Կարդինալ Ա. Սիլվեստրինի զիմաւորութեամբ, մասնաւոր պատգամաւորութեան մը, բերելով Թաղէոս եւ Բարթողիմէոս Ս. Առաքեալներու նուիրական մասունքները, ոսկեդրուագ ապակեպատ շքեղ սափորներու մէջ ամփոփուած. Հոռմի Սրբազն Պապ՝ Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետի նուէրներն էին: Սքանչելի եւ Հոգեպարար արարողութիւն մը տեղի ունեցաւ Մայր Տաճարին մէջ, Հայ շարականներու խունկով, Սուրբ-Գրային ընթերցուածներով, աղօթքներով. այդ առիթով՝ ծերունազարդ Վեհափառ Հայրապետը ողեւորուած, մեծ յուզումով եղբայրօրէն ողջունեց Հոռմէն Հասնող Պատուիրակութիւնը, եւ գերազանցօքէն էկումենիկ գաղափարներով օծուն, անցեալի յիշատակներով ընդելուրուած, պատգամ մը տուաւ. ողջունեց Հայրենիք վերադառնող, իրենց նահատակութեամբ ոռոգուած սուրբ երկիրը՝ Հայաստան վերադառնող Առաքեալները, ոգեկոչեց Հոռմի եւ Հայաստանեայց առաքելական զոյլ Եկեղեցիներու երէց եւ կրտսեր Հիմնադիրները (Պետրոս-Պօղոս, Թաղէոս-Բարթողիմէոս), օրհնեց անոնց Հաւատացեալ որդիները, եւ Եկեղեցական եղբայրակցութեամբ նարօտուած նուիրապետներն ու Հոգեւորական դասերը զրուատեց, մարգարէական շունչով եւ մերթ յուզումէն արտասուագին զապուած հեծկլատանքով լուսաշուզ:

Մենք ալ յուզուած էինք այդ պահուն, եւ երբեք պիտի չուզենք մոռնալ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատկառելի այդ

դէմքը, պայծառ ու հեռատես, իմաստուն եւ լուսաշող, անմահութեան ցոլքերով հոգեշինացած:

Յիշատակն արդարոց օրինութեամբ եղիցի:

«Բաղմագէպ»ի խմբագրութեան անունով եւ Միսիթարեան բովանդակ Միաբանութեան կողմէ, Մեր ալ սրտագին վշտակցութիւնը թող հասնի Մայր Աթոռ Ս. էջմիածին՝ աղօթքով, խունկով, օրհնութեամբ ու եղբայրական սիրով:

Հ. ՆԵՐՍԻԿ Ա.ՐՔՊԱ. ՏԵՐ-ՆԵՐՍԻՍԵԱՆ  
ՄԹԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆ  
ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ  
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՄԱՅՆՔԻ